



Ն. Ա. ՕՇՈՒԹԻՒՆ ՎԵՀ. Տ. Տ. ԽՈԲԵՆ ՄՐԳԱՉՆԱԳՅԱՆ ԿՈԹՈՒԼԻԿՈՒ
ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅԱՑ

ՍԻՐԱ, ՀԱՅ ԱՄՍԱԳԻՐ

Զ. ՏԱՐԻ - ՆՈՐ ՇՐՋԱՆ

1932-ԴԵԿԱՑԵՄԲԵՐ

ԹԻՒ 12

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

Է Զ Մ Ի Ա Ծ Ի Ն

Գոհ ենք և ուրախ։ Հանգոյցը լուծուած է։ Խոչ որ լաւատես իղձերէ թելազրուած նախազզացում՝ մը ըսել տուած էր մեզի քանիցս՝ «Ալոն»ի այս սիւնակներուն մէջ, իրականացաւ լրիւ։

Նոյեմբեր 10 ին, Էջմիածնի նուրիբական կաթողիկէին ներքե բացուեցաւ Աղքային-Եկեղեցական Ընդհանուր Ժողովը. երկու օր ետքը, նոյեմբեր 12 ի շաբաթ օրը, ի յանդ ելաւ կաթողիկոսական ընտրութիւնը, եւ Մայր Աթոռոյ պատուական Տեղակալը՝ Տ. Խորէն Արքեպիսկոպոս Մուրատբէզեան, որ, բացի Հոգելոյս Տ. Գէորգ Ե. ի վերջին տարիներուն միջոցին յայտնաբերած իր արդիւնաւոր գործունէութենէն, անոր վախճանումէն յետոյ ևս, Աթոռոյ պարապութեան երկուքուկէս տարիներուն ընթացքին, լիովին արժեցուցած էր փորձ՝ կիրթ՝ գործունեայ՝ ազգի և եկեղեցւու սիրով տոգորուն և լաւագոյն ձեռնհասութիւններով օժտուած հոգեորականի իր առաւելութիւնները, ընտրուեցաւ, և յաջորդ կիրակի օրն իսկ, նոյեմբեր 13, օծուեցաւ Կաթողիկոս Ամենայն Հայոց։

Մանրամասնութիւններ անշուշտ հետզհետէ աւելի հանգամանօրէն պիտի տեղեակ ընեն մեզ՝ ամէնքս իրաւամբ շահագրգոռող հարցերու եւ իրագարձութեանց, մասնաւորապէս բարեկարգութեան հարցին շուրջ եղած տնօրինութեանց մասին. բայց այն քիչն ալ՝ զոր ունինք — հեռագրական հակիրճ տուիքներէ քաղուած — ընտրութեան առթիւ զէթ՝ բովանդակալից է ինքնին, և կընայ առաջնորդել մեր մտածումին, անկաշկանդ դատումի լոյսին տակ տեսնելու համար իրողութիւնը։

Առաջին կէտը՝ որ ուրախութիւն պէտք է առթէ ամբողջ ազգին, այն է թէ ընտրողները Լուսաւորչի աթոռին առջև կրցած են մտածել և համաձայնիլ իրական արժանիքի մը վրայ։ Կը նոտրազրեմ վերևի այդ մէկ բառը, անոր մէջէն ցոյց տալու համար միայն այն թեք մտայնութիւնը, որով սկիզբէն ի վեր զրեթէ ամբողջովին վարակուած կը թուէր հանրային կարծիքը՝ խորհնելով թէ քուէները հարկադրօրէն պիտի կեդրոնանային դուրսէն, այսինքն Եկեղեցւոյ ոչ-բարեկամ աղքեցութիւններէ մատնանշուած թեկնածուի մը վրայ . . .

Այս մտայնութեան շուրջը սկսեր էր — ընտրութեան օրը վերջնապէս նշանակուելէն ետքը մանաւանդ — կեղե կապել տեսակ մը մտավախութիւն

և թէ մեծամամնական ամբոխավարութեան ցոյցեր պատգամաւորներու ընտրութիւնը և մեկնումը պիտի արզիլէին նոյն իսկ Խորհրդային երկիրներուն մէջ, եւ յետոյ պիտի արզիլէին ըուն հայրապետական ընտրութիւնը Վաղարշապատի մէջ։ Հեռազբը, ինչպէս հովի թեթև շունչ մը՝ ծուխի խոշոր ծուէնները ըրբւեց՝ ցնդեց նպատակաւոր յերիւրումներով կարկատուած ալդ կասկածանքները։

Գոհունակութեան արժանի երկրորդ պարագան, որուն առջևէն ներելի չէ լուութեամբ անցնիլ, արդարամիտ այն կեցուեածքն է, զոր Հայաստանի կառավարութիւնը ցոյց տուաւ ոչ միայն Խորհրդային սահմաններէ ներս ապրող հայ հասարակութեանց, այլ և արտասահմաննեան զաղութներու պատուիրակութեանց հանդէպ։

Ստոյդ է թէ այս վերջիններուն անցազրական գործողութեանց մասին ցանկացուած փութկոսութիւնը ցոյց չտրուեցաւ առաջին իսկ վայրկեանէն։ բայց ա՛լ աւելի ճիշդ է թէ անցնցմէ ոչ մին մերժուեցաւ՝ երբ հասաւ ժամանակը։ Յապաղումը թերևս կարելի ըլլայ բացատրել՝ պատգամաւորներուն մուտքը ճիշդ ժամանակին արտօննելով, անոնց՝ իրենց պարտականութենէն տարբեր զործերով զբաղելու ժամանակ չժողելու զգուշութեամբ, ինչ որ բոլորովին անհասկնալի չէ Խորհրդային երկիրներու գեռ ներկայ քաղաքական կացութիւնը ունեցող վայրերու համար։ Բայց ներկայացող բոլոր պատգամաւորներուն հանդէպ անխորօքէն ցոյց տրուած բարեհաճութիւնը ամենէն պերճախօս փաստն է, հաստատող՝ թէ այդ ուղղութեամբ ի դէպս կամ յանդէպս վերազրումներն ու ենթադրութիւնները ամէնքն ալ արդիւնք էին կասկածամտութեանց։

Առ ի չզոյէ ստորգուած տեղեկութեանց, գեռ կանխահաս կը գտնենք արտայայտուիլ այն մասին եւս թէ Կառավարութիւնը իրօք նիւթական գիւրութիւններ տրամադրած է, պատուիրակներուն էջմիածնի մէջ հանգիստին և կեցութեան համար, ինչպէս հաղորդած էին նոյն ինքն էջմիածնական աղբիւրներէ բղիսած թղթակցութիւններ։

Բայց ինչ որ ամենէն աւելի մխիթարական է եւ ամէն մասամբ զնահատելի, այն իրողութիւնն է մանաւանդ թէ Ամենայն Հայոց Ընդհանրական Հայրապետի ընտրութիւնը, դարերէ ի վեր այս առաջին անգամն ըլլալով, Մայր Աթոռոյ մէջ կատարուեցաւ ազգային օրէնքի համեմատ, այսինքն ազգին եկեղեցին ներկայացնող պատգամաւորներու տեսութեանն ու կամքին համաձայն պայմաններու մէջ, բոլորովին հետեւողութեամբ այն կանոնազրին, զոր հոգելոյս Գէորգ Ե. Կաթողիկոս տարիներ առաջ իմաստութիւնը ունեցած էր տնօրիննելու և հրամանակարգելու, նկատի առնելով ստեղծուած նոր կացութիւնը։

Անշուշտ ազգին կամքն էր միշտ որ կ'ընտրէր իր Եկեղեցին պետը, եւ մեր բոլոր հայրապետները, վերջիննէն եւ իր նախորդներէն, իգմիրլեանէն եւ Խրիմեան Հայրիկէն սկսեալ մինչեւ իրենց նախազոյն նախորդները, ազգին ցանկացածներն ու կամեցածներն եղած են ընդհանրապէս։ բայց խոստովանիլ պարտինք վերջապէս թէ ազգին կամքը մինչեւ գեռ երեկ կը կատարուէր արքունական որոշողութեան և երկրնարանքի ձևական այնպիսի պայմանագրականութիւններով, որ կարծիքի աղատութիւնը կամ անկախութիւնը, երեւութապէս զէթ, շատ բան կը կորսնցնէր իր իմաստէն և արժէքէն։

Ներկայ ընտրութիւնը, յայտնի է, զերծ մնաց այս անպատճութիւններէն :

Երկար դարերէ ի վեր՝ առաջին անգամ է որ կ'ունենանք ոչ միայն կատարելապէս ազգովին ընտրուած կաթողիկոս՝ Էջմիածնի մէջ, այլ նաեւ Բնդհ. Պատգամաւորական ժողովէն նոյն իսկ ընտրուած Հոգևոր ժողով :

Պէտք չէ ուշադրութենէ վրիպեցնել սակայն որ իրերը կատարեցին այսպէս զոհացուցիչ ընթացք մը, ոչ թէ դէպքերու պատմական դաստորման, կամ, ինչպէս սովորութիւն եղած է ըսկէ, պարագայից տրամաբանական շարայարման հետևանքով, այլ որովհետեւ, մէկ կողմէն՝ սկիզբէն չպակսեցաւ բնաւ բարեջան աշխատանքի յարատեռութիւնը, եւ միւս կողմէ՝ հետզհետէ կարծես աւելցան բարեյօժար նկատաման տրամադրութիւնները :

Ազգին և Եկեղեցին համար բախտաւորութիւն մըն էր արդարէ որ ամէն կերպով տագնապալից ատեն մը, որպիսի եղաւ արդարեւ պատերազմի եւ յետպատերազմեան ժամանակի այս տասնեւութամեայ շրջանը, Մայր-Աթոռոյ մէջ ունեցանք ընտիր հոյլ մը պատուական եպիսկոպոսներու, որոնք ոչ միայն իրենց համալսարանական լուրջ կրթութեամբը՝ այլ նաև ազգային և հոգեորական կեանքի իրենց իրատես ըմբռնողութեամբ ու փորձառութեամբ, ի զլուս ունենալով ներկայ նորընտիր Ա. Հայրապետը, իրենց սիրոն ու միտքը ի սպաս դրին Լուսաւորչի Աթոռին պահպանութեան անյետաձգելի պարտականութեան, բացատրելու համար, ուր որ պէտք էր, բովանդակ Հայութեան Էջմիածնի հանդէպ տածած հոգեոր զգացմանց մէկ կողմէ բանաւորութիւնը՝ ազգային տեսակէտով նոյն իսկ, և օրինաւորութիւնը՝ իրաւական ըմբռնումներով, և միւս կողմէ՝ այդ զգացումներուն գունաւորուած չըլլալը որ եւ է քաղաքական հայեցողութեամբ :

Այս վերջին կէտին մէջ է իսկապէս հարցին ծանրութեան կեղռոնը, եթէ կ'ուզէք՝ առեղծուածին բանալին. — Կարենալ ճանչնել Հայ Եկեղեցւոյ ողին՝ անոնց որ կանխակալ համոզումներով կը դիտեն զայն։ Բաւական է այսքանը. մնացեալ բարեացակամութեան և իմաստութեան խնդիր է միայն։

Հայաստանեայց Եկեղեցին, հակառակ իր սերորէն ազգային նկարագրին, ընդունակ չէ բնաւ քաղաքական դերակատարութեանց։ Իր ազգայնականութիւնը կը կայանայ իր ժողովուրդին ցեղային զիտակցութեան պահպանումին մէջ միայն։ այսչափ՝ և ոչինչ աւելի։ Ցեղային այդ զգացումէն անիկա ոչ մէկ ատեն չէ ուզած ատազմներ նիւթել միջացեղային հակակրութեանց կամ քաղաքական հաշիւներու. ընդհակառակին, իր ազգեցութիւնը հայ ժողովուրդին ճակատազրին վրայ՝ իսաղաղաւէտ եղած է միշտ, ներքին եւ արտաքին ուղղութեանց վրայ հաւասարապէս։

Անիկա իր հոգեորական կոչումին կցորդ նկատած է ազգային զիտակցութեան մշակումի զործը՝ լոկ իբր բարոյական հարց ցեղային արժանապատուութեան, ինչ որ քրիստոնէութեան բնական և ինքնայտուկ արդիւնքը եղած է ամէն ժողովուրդի մէջ ուր քարոզուած է առաջին անգամ։ Այդ սահմանէն դուրս, և անկէ ներս իսկ, աշխարհի քաղաքական գրութեանց նկատմամբ Հայաստանեայց Եկեղեցւոյ տեսութիւնը եղած է միշտ աւետարանական և առաքելական։ «Աս-

տուծոյ տալ ինչ որ Աստուծոյ է, եւ կայսեր՝ ինչ որ կայսերն է»: Ի՞նգունիլ կրօնական և քաղաքական ոլորտներու անջատութիւնը, շծառայեցնել մին միւսին, եւ ճանչնալ իր մօտ կամ վերև զոյացած քաղաքական կամ պետական կազմակերպութեանց օրինաւորութիւնը, իրբեւ անհրաժեշտ պայման մարդկային կարգի պահպանման:

Իր այս ուղղախոհ վարուեցողութեան չորսիւ է որ Հայաստանեայց Եկեղեցին, գարերու երկար և տաժանելի այն ճամբուն վրայ՝ որ իր կեանքն ու պատմութիւնն է եղած, կրցաւ պահպանել իր ժողովուրդին ազգային ինքնութիւնըն ու բարոյական կեանքը, անոր այս երկու կենսական յատկութեանց վրայ սպառնագին ահաբեկութեամբ խուժող ամենէն անազորոյն գօրութիւններուն իսկ հասկցնելով ի վերջոյ անոնց սրբութիւնն ու օրինաւորութիւնը:

Հայաստանի Կառավարութիւնը, որուն ամենէն բանաւոր և բացորոշ մտահոգութիւններէն մին կը թսւի հայ ժողովուրդին ցեղական ինքնութեան պահպանումին իղձը, չունինք տարակոյս թէ պիտի ուզէ այս մասին իրեն աջակից մը միայն տեսնել Հայ Եկեղեցւոյ կազմակերպութեան մէջ. բաւական է որ կամենայ հասկնալ զայդ. ու բաւական է մանաւանդ որ մարդիկ, որոնց պարտքն է այդ, կարենան հասկցնել զայդ իրեն խօսքով և զործքով միանգամայն:

Կը կրկնենք. Երեսյթները քաջալերական են. Աստուծոյ նախախնամող Աջը կը հսկէ Հայ Եկեղեցւոյ ճակատազրին վրայ. ողջմտութիւնը և բարեյօժարութիւնը չէ որ կը պակսին Եջմիածնի մէջ. հասկցողներ և հասկցնողներ միանգամայն կան այնտեղ՝ Մայր-Աթոռոյ շուրջը. մարդիկ՝ որ իրենց անկեղծ խօսքով ու ընթացքովը կը գօրացնեն եւ կը պայծառացնեն Եկեղեցիին դիրքն ու ողին աշխարհիկ իշխանութեան մօտ:

Լուսաւորչակրօն հայութիւնը, կ'ուզէի ըսել ազգն ամբողջ, պէտք է կարենայ զնահատել այս սրտապնդիչ կացութիւնը:

Յարգա՛նք անոր՝ որ ննջեց ի լոյս անմահութեան, Վշտալի Հայրապետին, Գէորգ Ե. ի. յարգա՛նք նաև անոր որ իմաստուն և բարի զործունէութեան մը խոստումներով կուզայ, Խորէն Ա. ի, պիտի փափաքէի ըսել՝ մեր յուսալի Հայրապետին:

Կ'անցնին և կուզան անհատները. բայց կը մնայ սկզբունքը, երբ կենդանի է սէրը. կը յաջորդեն հայրապետներն իրարու, բայց կը մնայ Հայրապետութիւնն Ամենայն Հայոց, վասնդի անմեռ են Հայութեան Հաւատքն ու Յոյսը:

Ե՛ջմիածնին, սուրբ եւ փարելի տեսիլ, զոր հայութեան հոգւոյն մէջ ընդ միշտ և խորազոյնս տպաւորեց մեր հողիներուն լուսատու Հայրը, ազգ ու ժողովուրդ ամէնքս նորէն ոտքի կեցած ենք քու ամրիծ յուշքիդ առջե, մեր հողիներուն բովանդակ երկիւղածութեամբը Երկնաւոր Քահանայապետին ուղերձուած երգելու համար.

«... միշտ անշարժ պահեա՛ զԱթոռ Հայկազնեայս»:

* * *